



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԱՐՇԱԿ ԶՕՊԱՆԵԱՆ

Վ. Ա. ՅՐԿԵԱՆԸ



ՓԵՐԻՉ

1903



ՎԱՅՐԿԵԱՆՆԸ

Ա.

» Ինչո՞ւ դարձի ի վեր, կ'ըսէր Լորիս-Մելիքոֆ Պերլինի Վեհաժողովին գաղտնի հայ պատգամաւորներուն, հայ ազգին այսպիսի մի բարեպատեհ առիթ չէր պատահած. ոգուտ քաղերու է » (1) :

Հայ ազգը 1878ի մեծ առիթէն չքաղեց այն բոլոր օգուտը որ կարելի էր քաղել, որովհետեւ այդ չքաղանքն ան զեռ տիրապետական հայրենասիրութեան փուլին մէջ կը գտնուէր եւ կրկարձէր թէ միմիայն աղերսական դիմումներով ժողովուրդ մը կրնայ ազատութիւն ձեռք ձգել :

Այսօր, նոյնութեամբ կարելի է կրկնել Լորիս-Մելիքոֆի խօսքը. եւ նոյն խօսքն այսօր, վայրենական ինքնին՝ աւելի թանկագին, աւելի բեղմնաւոր, եթէ հայ ժողովուրդը կարենայ օգտուիլ :

Մեր այն թեթեւօրէնները, որ անոնց հասակաւորաստութեան եւ անոնց պատեհ վայրկեանի սպասելու, կիսկատար եւ յախուռն գործունէութիւններով ազգին ու ժերնի ի գործ փճաղնողներուն ու մեր դատարմանողներուն բնթաղքը քննադատողները կը ծագէին, եւ մինչեւ իսկ խոհեմութիւնն ու կորուստը հաւասարապէս յարգող մտքերուն այդ անմիճելի զգուշաւորութիւնն իբրեւ մշտական անգործութեան անուղղակի պատրուակ մը հոյս տալու անխղճութիւնը կ'ունենային, եթէ յորձորէն կարենային բռնել արդի վայրկեանին

(1) Ստեփան Փափագեան, «Պատգամաւորի մը յուշատետրը», տպուած «Անաճիտ»ի մէջ :

366

տարօրինապէս ծանրակշիռ նշանակութիւնը, պիտի հասկնային թէ « պատեհ վայրկեան » բացատրութիւնը երազական ասութիւն մը չէ, այլ շօշափելի իրողութիւն մը :

Կը մնայ սակայն քննել թէ մեր ժողովուրդը լիովին ըմբռնած է այս վայրկեանին կարեւորութիւնը, եւ թէ ի վիճակի՞ է անկից օգտուելու : — Պիտի մատնանիշ բնեմ կարգ մը « իրողութիւններ », եւ անոնցմէ պիտի հանեմ այս կենսական հարցումին պատասխանը :

Բ.

Թող նախ թույլ տրուի ինծի վերլուծել քաղաքական ներկայ կացութիւնը եւ բնորոշել անոր նկարագիրն ու նշանակութիւնը : — Ամենուն յայտնի են այն բոլոր գեպքերը որ տարիէ մը ի վեր Պայքանեան նահանգները տակնուվրայ կ'ընեն եւ որոնք այս պահուս յանգած են ծայրայեղօրէն սուր իրերու վիճակի մը : Այն հիանալի քաջութիւնը յարատեւութիւնը, որոյ ծրագրի մը շուրջը զարձոյ կազմակերպեալ ու զօրեց գործունէութիւնը, զոր երկարատեւ ու լուրջ նախապատրաստութեան մը յետոյ կը պարզեն Մակեդոնացի յեղափոխականները, Եւրոպայի գիւանագիտութիւնն ամենէն աւելի վրդովող հարցերէն մին գարձուցին Մակեդոնիոյ հարցը, եւ այս վայրկեանիս Եւրոպա ստիպուած է անոր տալ արմատական լուծում մը, չերկարաձգելու համար արդի վաճառակից կացութիւնը որ կրնայ միջազգային աղէտքներ յառաջ բերել եթէ այդ արիւնոտ քառուրդը երկարատեւ շարունակէ գոյութիւն ունենալ : Այդ արմատական լուծումը աւելի շուտ կատարուած

կ'ըլլան՝ առանց պատրու-
թեան, որուն հիմնական պայմանն էր կացութիւնն անփոփոխ պահել Պաշտաններու մէջ Ռուսիա մանաւանդ՝ կը թուէր ընդդիմանալ այդ հարցին վճռական ձեւ ստանալուն, կ'ուզէր որ քանի մը հարեւանցի բարենորոգումներով վէրքը առժամայէս կիսափակուի, մինչեւ որ հիմնական գործողութեան համար իր շահերուն յարմար ժամը հասնի: Ռուսիա այդպէս կը վարուէր, որովհետեւ Մայրագոյն Արեւելքի մէջ հրատապ խնդիրներ ունենալով լուծելու ձարոնքի, Անգլիոյ եւ Ամերիկայի հետ, չէր ուզեր որ դեռ զանոնք զոլուած՝ Մերձաւոր Արեւելքի կնճռատութեանց մէջ ձեռքերը կաշկանդուէին: Բայց այժմ Ռուսիա նայրագոյն Արեւելքի մէջ իր էական շահերն ամրապնդեց, քանի որ յաջողեցաւ Ամերիկայի հետ համաձայնելու ձափոնն իսկ ստիպեց ընդունելու Մանչեսթրոյ մէջ իր ստեղծած նոր իրերու վիճակը: Հաւանական է որ բնին որ հիմա աւելի լրջօրէն սկսի միջամտել Պաշտաններուն հարցին, մանաւանդ որ երկրորդ ուսու հիւպատոսի մը սպանումը կը բռնադատէր ուսու կառավարութիւնը կորովի ընթացք մը ցոյց տալու, առանց որուն իր ազդեցութիւնը պիտի մեծայէս տկարանար Արեւելքի մէջ: Եւ իբրօք, հակառակ որ Սուլթանն անմիջապէս փութաց կախել ալ Ռոսթրովսքի հիւպատոսը գնդակահար ընող Հալիմը, ուսու կառավարութիւնը Սեւաստափոլէն ճամբայ հանած է նաւատորմից մը, որ տաճկական ջուրերու մէջ կուգայ ցոյց մ'ընելու: Կը կարծուի թէ Ռուսիա Մակեդոնական հարցին վերաբերեալ կարգ մը նոր պահանջումներ պիտի ներկայացնէ Սուլթանին եւ անոնց կատարումէն յետոյ միայն նաւերը պիտի քաշէ: նշանակալից է այն կէտեր, որ Ռուսիա այս կարեւոր արարքը որոշած է՝ առանց կանխաւ Աւստրիոյ հաւանութիւնն առնելու, ինչ որ ցոյց կուտայ թէ աւստրո-ոսու համաձայնութիւնը վերջացած է եւ Ռուսիա վայրկեանը եկած կը նկատէ Արեւելքի մէջ ինք իր գլխուն իր հաշտոյն գործելու: միւս Պետութիւններն ալ, Անգլիա, Իտալիա եւ Աւստրիա մանաւանդ՝ կը պատրաստուին նաւեր զրկել տաճկական ջրերուն մէջ, իրենց սեփական շահերը պաշտպանելու համար, Բայց անհերքելի է որ արեւելեան խնդրոյն Բայց անհերքելի է որ արեւելեան խնդրոյն արգի կացութեան մէջ, Ռուսիա կ'երեւայ իբ-

րեւ միանձեռն տէրը, որով կախտ ան է ամէն բան, առանց որուն ոչինչ կարելի է՝ այս կամ այն ուղղութեամբ: Օսմանեա, պետութեան կեանքը կամ մահը Չարին ափին մէջ են այս պահուս: Եւ Անգլիա այլ եւս պիտի նոյն կուրովով չպաշտպանէ Տաճիկը՝ ինչպէս 1878ին միանսա ստիպուած է հեռուել Ռուսիոյ: Եւ կարծողներ իսկ կան թէ ֆրանքո-անգլիական մերձեցման հետեւանքով Անգլիա, որ այժմ իր բուն թշնամին կը նկատէ Գերմանիան եւ ոչ թէ Ռուսիան, պիտի նախամեծար համարի փոխադարձ զոհողութիւններով համաձայնութեան մը յանդիլ Ռուսիոյ հետ Արեւելեան խնդրոյն մէջ, քան թէ անոր ընդդիմանալ եւ իր դէմ գերմանո-ոսու կատաղի, ահաւոր դաշնակցութիւն մը ձեւացնել: Միւս Պետութիւնները չեն կրնար, այս պայմաններուն մէջ, լուրջ դիմադրութիւն մը ընել Ռուսիոյ: Իտալիա արդէն պատրաստ է՝ աւարէն իրեն բաժին մ'առնելով Ռուսիոյ հետ համաձայնելու: նոյնը ստիպուած են ընել Աւստրիան եւ նոյն իսկ Գերմանիան: Իսկ եթէ Ռուսիա իր վարկը բարձրացնելու համար է միայն որ այս ցոյցը կ'ընէ եւ քանի մը «ընդունելի» պահանջներով միայն պիտի շատանայ, արդի կացութիւնը կրնայ երկարաձգուիլ դեռ ատեն մը, բայց ոչ մշտապէս: Որովհետեւ նոյն իսկ այն պարագային ուր Ռուսիա մտադիր ըլլայ իր այս ցոյցին տալ սահմանափակ հանգամանք մը, ո՞վ կրնայ պահանջել թէ իրերը՝ այդ ցոյցին յառաջ բերած բոլորովն՝ պիտի շտնեն յանկարծ այնպիսի սասուկացում մը, որ այլ եւս անհնար ըլլայ այդ կէս-միջոցներու քաղաքականութեան մէջ յամենալ: Պէտք չէ մոռնալ որ եւրոպական նաւերը 1827ին Նավարէն գացած էին ոչ թէ՝ ինչպէս այժմ ուսուական նաւատորմիցը՝ հակաթուրք ցոյց մ'ընելու: այլ Տաճիկը պաշտպանելու համար Յոյնին դէմ, եւ սակայն «թիւրիմացութիւն» մը բաւեց որ եւրոպական թնդանօթները տաճիկ նաւատորմիցը ջրէն եւ յունական անկախութիւնը հաստատէին: Նմանապէս 1897ին՝ եւրոպական նաւերը կրնէին գացնել, ապստամբները զսպելու համար: Բայց իրենց ներկայութիւնը այնպիսի վիճակ մը ստեղծեց կղզիին մէջ, որ դերերը փոխուեցան, ու Կրէտէն ազատեցաւ: Մակեդոնիոյ մէջ կացութիւնը ալ, սուր է, այս պահուս, ապստամբները, բազմաթիւ, ուժեղ, ամէն բան

աչքերնին առած, լուս կազմակերպուած, լաւ առաջնորդուած, կարող կը թուին դեռ երկայն ատեն շարունակել իրենց դիմադրական պայքարը: մահ մետականները գրգռուած, կատաղ են, ու քրիստոնեաները ջարդելու տենչով կը փրփրին: Թուրք իշխանութիւնները կրցան արդիւն զայդ մինչեւ հիմա: ոչինչ կ'ապահովէ սակայն որ պիտի կարենան զսպել այսուհետեւ մահմետական շոքոսանդութիւնը: Պուլկար կառավարութիւնը որ կը սկսի լրջօրէն պատերազմի պատրաստուիլ (վերջին պահուն հետագիւր մը ծանոյց թէ 15 միլիոն քարթուշ ապսպրած է վիեննական տան մը) յայտարարեց երկու շաբաթ առաջ, որ եթէ Չարդ տեղի ունենայ, կամ եթէ ապստամբութիւնը տարածուի Պուլկարիոյ սահմանակից նահանգներուն մէջ, ստիպուած է միջամտել, ինչ որ հոմանիշ է թուրքո-պուլկար պատերազմի մը պայթումին: Այդ պարագային Սերպիան, ուր Սերպիոյ ընդարձակման ձգտող եւ թրքատեաց ոգի մը կը տիրէ՝ նոր թագաւորին գալուստէն ի վեր, ինք ալ պիտի նետուի պատերազմի դաշտին մէջ, Թուրքին դէմ Պուլկարին աջակցելու, եւ իր ճիգին փոխարէն Մակեդոնիայէն մաս մը իւրացնելու համար: այն ատեն, Ռուսիա, Աւստրիա եւ Իտալիա պիտի պարտաւորուին «լրջօրէն» միջամտել եւ յառաջ պիտի գայ, անխուսափելիօրէն, արմատական կերպարանափոխութիւնը որ արդէն անհրաժեշտ է են որպէսզի Եւրոպայի այդ մասը վերջնապէս հանդարտի եւ «բնակելի» դառնայ:

Ահա՛ «վայրկեանը»: — Հիմա, աչքերնին մեր վրայ դարձնենք, ու քննենք մեր դերքը այս վայրկեանին հանդէպ: Ի՞նչ կ'ընենք մենք, ի՞նչ վիճակ կը ներկայացնենք, ի՞նչ ուժ կը ձեւացնենք, ի՞նչ դեր կը խաղանք այս մեծ տոսմին մէջ որուն վերջին արարն ահա մտ կ'երևայ աւարտելու: Հիմա որ պարագաները պատեն են գործելու, ունինք այդ պարագաներէն օգտուելու համար հարկաւոր ուժն ու կազմակերպութիւնը, «պատրաստուած» ենք, կարող ենք դեր մը, դրական ուժեղ դեր մը խաղալ: Պատասխանը, զոր իրականութիւնը կուտայ այս հարցման, գրեթէ տարամերժօրէն վհատեցուցիչ է: Հայ ժողովուրդն ալ կոխի մէջ է, բայց որով զէ մ' Տաճիկոն, ո՞չ, Հայերու դէմ: Հայ գործիչներն ալ պիտեն արիւնթափել, բայց որովն արիւնը: Տաճիկոն ո՞չ, Հայոյ արիւնը: Եւ ի՞նչպիսի Հայերու, մամահարեանի պէս արիւն բարեգործի մը, Մխօի պէս

կտրիճ զինուորի մը, Չիթճեանի պէս վեհոգի, անձնուրաց գործիչի մը արիւնը... այո՛, Հայերն ալ կը կոռլին, բայց անոնց կոխի գլխաւոր գաշտը արտասահմանի հայ մամուլին ճակիւն է: Բացէք միւր լրագիրները, անոնք մանաւանդ որ աղջային գատին նուիրուած կը հոչակեն զիրենք, ի՞նչ կը գտնէք ատնց մեծագոյն մասին մէջ: Հայը Հայուն դէմ զինող յողուածներ, ու այդ միայն, իսկ երբ ատելութեան հրաւերներէն, եղբայրասպան: կոխի կոչերէն պահ մը դադրին ու ազգին կացութեան վրայ ու Գործին վրայ մտաբերեն խօսի ժողովրդին, ամենամեծ մասամբ իրենց խօսքը ուրիշ բան չի ներկայացնել բայց եթէ անխմաստութեանց, հակասութեանց կոթող մը եւ կամ բուրդ մը իմաստակութեանց:

Տեսէ՛ք՝ օրինակի համար՝ «Դրօշակի վերջին թիւը: Այսպիսի պահու մը, այդ թերթը, որ յեղափոխական կարեւոր կուսակցութեան մը օրկանն է, պէտք էր որոշ, առնական լեզու մը գործածէր, վճռական բան մ'ըսէր ազգին, գործի հրաւերէր տիրաբար ու յաջողութեան վրայ խրոխտ հաւատքով (որովհետեւ առանց հաւատքի աններելի պիտի ըլլար գործի հրաւերել ժողովուրդ մը): Ի՞նչ կը գտնենք ասոր տեղ՝ սարսափով, ցաւով, յուսահատութիւնով, շուարումով լեցուն նամակներ:

ՄՈՒՇ.— Մշոյ գաւառը երթալով կը շատանայ թուրք գործերով, որ կուգան բոլոր կողմերէ: Գիւրտ ցեղապետներուն յատուկ պաշտօնական գրեր ուղարկուած են՝ անոնք ի վէն հրաւիրելու: Երես միջոցներ ձեռք կ'առնուին նաեւ Սասնոյ վերաբերմամբ: Զինուորաց ջոկատներ զրկուեցան հոն՝ այլեւայլ կիրճեր պահպանելու եւ լեռներ գնացողներու ճամբաներ կտրելու համար: Հոգեզախտեան կիրակին, մայիս 25 (յուլիս 8) Մշոյ քաղաքին մէջ խլրտում ընկաւ, իբր թէ յեղափոխականներ եկեր են, լեռը բարձրացեր եւ հայկական դրօշակ պարզեր, իբր թէ նոր հեղափոխութիւն Անդրանիկն ու ընկերները դիմաւորել են հըրացաններու թնդիւններով, եւն: Այսօր իսկ քաղաքիս մէջ մեծ շփոթութիւն կայ: պաշտօնեաներ հաւաքուած են հեռագրատուն: վայրի վերոյ խօսակցութիւններէն կ'իմացուի, իբր թէ 65ի չափ յեղափոխականներ Բուլանդ տեսնուած են եւ անկից խոյս տուած՝ Ախլաթ անցած են, ուր եւ հիմա պաշարման մէջ կը գտնուին: Մեր վիճակը երթալով կը նեղնայ... տեղական կառավարութեան շարժումը այս

անգամ խիստ կասկածելի կ երեւի : Գաւառ զրկուած է անհամար զօրք . քիւրտերուն թիւ չկայ : Գաղաքիս չորս կողմ թնդանօթներ շարուած են . թուրք ազգաբնակութիւնը մեծ յուզման մէջ է . մի մասը օր առաջ կ'ուզէ Կէպը յարուցանել , միւսները կը խորհին որ դա աէրութեան գործ է եւ իրենց միջամտելու հարկ չկայ :

» Բայր Զայերը սոսկալի երկիրդի մեջ են :
» Բաղէշի մէջ Ռուսաց հիւպատոսարան հաստատուած է , բայց նշանակուած պաշտօնեան դեռ եւս եկած չէ : Մայիս 27ին (յունիս 9) կարնոյ ֆրանսական հիւպատոս սեղս եկաւ եւ հայ կաթողիկ առաջնորդարան հիւր իջաւ : Կառավարութիւնը խիստ հսկողութիւն նշանակած էր վրան , որպէսզի ոչ մի յարաբերութիւն չունենայ գրտի աշխարհի հետ : Երեք օր հոս մնալէ վերջ մեկնեցաւ Բուլանքի դժով :

ՎԱՆ . — « Առաջները գրած էինք որ Հիւսէին փաշան նպատակ ունի աւերակ գիւղերը շինել եւ քրդերով բնակեցնել : Այսօր այդ ծրարագիրը իրագործելու վրայ է . այդ նպատակով իր ծառաներուն կը պատուիրէ երժայ շրջակայ բոլոր հայ գիւղերը եկեղեցիները եւ վարժարանները քանդել , աւերել եւ անոնց վրայ եղած բոլոր փայտերն ու գերանները գիւղացոց շալակը տաւ՝ բերել քրդական աւերակ գիւղերը նորոգելու : Մասաները փաշայի այս հրամանը ստանալուն պէս՝ կերթան հայ գիւղերը եւ կը սկսին քանդել ու աւերել : Գիւղացիք չարած չգիտեն ի՞նչ ընեն :

» ... Վանայ շրջանի Ասնիա ըսուած գիւղը որ բաղկացած է 12 տուն հայէ եւ 28 տուն ասորիէ , քրդի մը պատճառու՝ անլուր նեղութեան մէջ է : 1902 թ. այս գիւղը եկած է թաւուրցի եւ մէթ ազա Հիւսէին պէշի հօրեգործորդին , որ առաջ կ'ապրէր Կարանի Մուստաֆա պէկի մօտ եւ որ սպաննելով վերջինիս հօրեգործը՝ Գահիր խանին՝ այլեւս աւարող կ'ըլլայ հօտ ապրելու կը փախչի կուրաց վերջինիս գիւղը՝ Ասնիա : Հոս հողեր կ'առնէ , շինութիւններ շինել կուտայ ու կը սկսի աւազակութեամբ պարսպիլ : Գիւղացիք կը գիտեն կուսակալին որպէսզի այս քիւրտը հանէ իրենց գիւղէն , խոտախալով վճարել անոր թէ հողերու եւ թէ տներու գինը , որոնց համար ինչք ոչ մէկ զրուշ չէ ծախսեր եւ որ ձեռք է բերել ամբողջովին գիւղացիներու աշխատանքը :

քով եւ արիւն-քրտինքով : Կր գիւնն նաեւ անգլիական հիւպատոսին միեւնոյն խնդրանով , բայց ի զուր : Ա՛չ կուսակալը եւ ո՛չ հիւպատոսը կը լսեն անոնց բողոքը . . . »

ԵՐ ԶՆԿՍ . — « Երզնկայի մէջ կառավարութիւնը մասամբ զաղարած էր սկիւնայայտն , դործելէ , բայց հիմա կրկին սկսաւ . արդէն զուր ալ գիտէք , որ տուրքերու հաւաքումը յանձնուած էր զաղանարարոյ մարդոց ձեռք : Վերջիններս , ամբողջ ձմեռ հանգիստ առնելով , գարնան՝ վայրենի գաղաններու նման գուրս կը նետուին եւ ո՛ւր — զէպի գեալուռի տունը , տուրք հաւաքելու , ձմրան պաշտար ամբարելու :

Անգձ գիւղացիք հազար եւ մէկ զգուշութիւններով կը հիւրասիրեն կը կերցնեն , կը խմցնեն եւ իրենց պանդուխտ եղբայրներուն քրտինքի արգար բաժինը կը հանեն կուտան այդ վատերուն : Այն գիւղացիք , որ պանդուխտութեան մէջ չունին եղբայր կամ հայր , բուտիպուած են տուն տեղը ծախել՝ տուրքը վրձաւելու համար : Ի՞նչ ընէ . երբ իր մանուկները մերկ , անօթի կը թափափին ձորերու մէջ , ի՞նչ կրնայ ընել երբ տեսնէ այդ ճակատագրին զրկուած փոքրիկներու յօգուտած դիակները . . . »

ԲԱՍԵՆ . — « Իբրեւ մշտական պատուհաս՝ հայ գիւղերից շատերում , գեղերից յետոյ , հաստատուել են մեծ քանակութեամբ զօրքեր , առանձնապէս այն գիւղերում որոնք թալտնի ժամանակ արտակարգ զիմադրութիւն են ցոյց տուել մի քանի հազար քիւրդերի : Այդպիսի գիւղերից է Դայիրսրան , սահմանից 2-3 ժամ հեռու , որ 50-60 հողով կարողացել էր կուրի 2,000 քրդերի դէմ եւ գիւղն աղատել թալտնից : Համարելով յեղափոխականները բոյն՝ կառավարութիւնը այդ գիւղում մշտապէս հաստատել է մի թուրք զօրքի կենտրոնատեղ , որից 80-100 հոգին բնակուած են գիւղում , իսկ մնացածները ցրուած են Ալիճաքրակ , Թոտի , Ճոտտն եւ ուրիշ գիւղերում : Բացի զօրքերից , Դայիրսրանում հաստատուել են զապտիաների մի խումբ ու երկու փոխա . գիւղը ենթարկուած է խիստ հսկողութեան : Գիւղի չորս կողմը գիւղեր եւ ցորեկ կանգնած են պահակներ : Գիւղացիներին ոչ ոք իրաւունք չունի առանց հազարապետի թուրքութեան ուրիշ

տ'ոյ գնալ . ցրտից եկող օստրականներին միշտ նարցուփօրձի են ենթարկուած եւ ապա գիւղի երեք մասնիչներին մէկին դնում եկողի հետ , որը մինչեւ նրա գիւղից ելնելը պէտք է մընայ եկողի հետ անբաժան , իմանայ՝ թէ ում հետ է տեսնուած եւ ինչ է խօսում : Եթէ գիւղացիներին մէկի տանը հիւր է իջնում , տանտէրը անմիջապէս պէտք է տեղեկութիւն տայ հազարապետին . զօրքերը գիւղերը իրաւունք ունեն պտտել հայերի տները , որպէսզի օտար մարդ չլինի զօրքի այդ իրաւունքը այնպիսի կեղտոտութիւնների աղբիւր է հանգիստնում , որ իւրաքանչիւր գիւղացի առանց արտասուքի չէ կարողանում պատմել , իրենց իսկ գեղացիներից շատերի սասելով : « Գիւղում չկայ կին կամ աղջիկ որ պղծուած չլինի զօրքերից » : Գիւղերու այս ժամին զօրքերը մտնում են տները , քնից զարթեցնում տանտիրոջ , պատուիրում իրենց համար թէյ , ընթրիք , ոգելից բմպիլքներ վա՛յ այն գիւղացուն , որ միջոց չի ունենում ցանկացած կերակուրը պատրաստելու եւ ապա ու է պատրուակով տղամարդկանց դուրս ուղարկում . . . »

Տկարութեան , երկիւզի , խեղճութեան այս ահաւոր սպառնացները փոխէ յետոյ մերաչքին առջեւ , ցոյց տալէ յետոյ՝ միեւնոյն նամակներուն չնորձի՝ պաշտօնական Եւրոպայի ներկայացուցիչներուն ալ զաղանային անտարբերութիւնը (ուս հիւպատոսը դեռ չէ եկած , ֆրանսականը փութացել է մեկնել , անգլիականը խուշ է Հայոց ազազակին) , տեսէք ի՞նչ կ'ըսէ « Դրօշակ » խմբագրութիւնը .

« Յուլիսի 12ին «Դրօշակ»ի խմբագրութիւնը ստացաւ Թիֆլիսից հետեւեալ հեռագիրը , որը սպագրուեց Pro Armeniaի եւ եւրոպական այլ թերթերի մէջ :

« Քիւրդերի բռնած սպառնալից գիրքի շնորհիւ , Սասունում եւ Մշոյ դաշտում տիրում է մեծ անհանգստութիւն : Ազգաբնակչութիւնը կոչ է անում մարդկութեան ու եւրոպական պետութիւններին : »

« Նոյն օրերին գրւած մի նամակում մենք կարդում ենք այդ հեռագիրը պարզաբանող մի շարք մանրամասնութիւններ , որ ընթերցողը կը գտնէ ներքեւ , Մուշի նամակում :

« Ակնբուէ է որ յունիսի սկիզբին Մուշ

Սասունի շրջանում գրտ թիւնը եղել է սպառնալից : Ի՞նչ է կասարուել նրանից յետոյ , դեռ յայտնի չէ : Եւրոպական թերթերում յուլիսի վերջեր լոյս տեսած մի հեռագիր հաղորդեց , թէ զօրքեր կանչուած են Մուշ , ժողովրդի «գաղթականութեան» առաջն առնելու համար , աւելացնելով , որ երեք գիւղի բնակիչներ արդէն թողել են իրենց տները եւ որ յիշեալ գաղթականութիւնը խրախուսուած է իբր թէ օտար «խռովարարները» կողմից :

« Այս հեռագիրը , որ մի տեսակ պատասխան է վերեւի լուրերին եւ , ի հարկէ , հաղորդուած է տաճկական ազբիւրից , աւելի եւս ճշգրտւած է մեր ընկերների գրածը : Քիւրդ պահապաններ նշանակելը հայ գիւղերում , զօրքեր տեղադրելը հայկական նշանաւոր վայրերում , հայերին օրէնքից դուրս նկատելը ու մահմեդական տգէտ խուժանի գրգռումը անգէն հայ գիւղացիներին դէմ — այս բոլորը բաւական չէր : Հայերի ոչընչացման ծրագրին աւելի արագ ընթացք տալու համար՝ Համիդի կտուավարութեան հարկաւոր է հրդեհեղ գիւղերի ծուխ , մարդկային արեան հոսանք . . . »

Նոյն թարի է անցել : 1895-96ի ծանր օրերից , եւ հայ ժողովրդի գլխին նոր սեւ ամպեր են հաւաքուած : Ո՛ւր կը յանգի այս սպառնացող փոթորիկը . ի՞նչ չափով կ'իրականան մեր տխուր նախազգացումները , դժուար է ասել : Մի բան , որ որոշակի կարող ենք պնդել , այն է , որ Տարսուսում տեղի ունեցող զէպքերի լուծումը , ինչպէս եւ հայկական դատի այս կամ այն կողմ թեքելը , կախուած կը լինի հայ ժողովրդի գիմագրական ուժից , նրա յեղափոխական պատրաստութիւնից . թուրքութեան զէպքերում հայերը կը թալանուեն , կը կտորուեն եւ կը հեռանան հայկական օջախից առանց ոեւէ հետք թողնելու՝ հայ գաւառի նպաստելու տեսակետից : Հակառակ պարագայում՝ նրանք թանկ գնով կը ծախեն իրենց բարեկեցութիւնը եւ՝ գիմագրելով թշնամուն , եթէ չյաղթեն իսկ՝ գոնէ որոշ հեռաւորութեան վրայ , որոշ ակնածութեան սահմաններում կը պահեն նրան , վեր կը բարձրացնեն հայութեան անպատուած դրօշակը : Ոգեւորութեան այս ծափահարութիւնները , որոնք կը բարձրանան աշխարհիս բոլոր անկիւններում հայերի ուժեղ գիմագրութեան շնորհիւ , կը լինին մի նոր եւ խոշոր սպառնաց մեր ժողովրդի կենսունակութեան , ամենաուժեղ նեցուկը՝ այնքի իրաւունքների

եւ պահանջներն իրականացման :

« Այս երկու հետեւանքներին ո՞րը տեղի կ'ունենայ — ոչ ոք հաստատ չի կարող նախագորշակել : Սակայն, ի նկատի ունենալով մի շարք երեւոյթներ վերջին տարիների կեանքին, դժուար չէ կորուստի մէջ ժամանակի ընթացքում ընդհանրապէս դեպ ի ո՞ր կողմն է հակուում ժողովրդի արամագրութիւնը :

« Զրնայած ծայրայեղ ազգատութեան ու մըշտական ճնշման, հայ ժողովուրդը համոզուում է, որ իր պաշտպանութեան միակ գրասկանը գէնքն է, եւ լաւերը — թէեւ քիչերը — հայերին գիմեցին այդ փրկարար միջոցին : Դառը փորձերից խրատուած՝ հայ պաշտպանողական խորքը ստուարացրին իրենց շարքերը եւ ստացան աւելի հմտութիւն՝ գէնք գործածելու մէջ : Ժողովրդի առաջնորդ ֆէդայիները քաջութեան եւ անձնաշունչութեան օրինակներով պահպանեցին ու բարձրացրին կենդանութեան այն կայծը, որ մեծ կրակ դառնալով, կարող էր գրաւական լինել հայ ժողովրդի վերածընու թեան :

« Այդ ժողովրդական ուժի մեծութիւնից է կախուած այսօր էայ Մուշի եւ վաղուայ աւերող հայութեան ապագան :

« Յանկրեմի հաւեւալի տարիներէ աւեր կապ հայ ժողովրդի — սակաւաւնի վստահուած վայրերի — դիմախտ տարերի մեջ, գիմացկանութիւն՝ աշխատող հայ ամբոխին, վեհանձնութիւն՝ յեղափոխական արտին, ուժ՝ հայ ֆէդայու բազկին :

« Երանց ձեռքն է այսօր մեր պատիւը :
« Երանցից է կախուած հայի ապագան : »

Ի՞նչ մտածել այսպիսի զօրապետներու մասին, որ պատերազմի սկսելէ յետոյ, հետուոր լերան մը գլուխը կոկոզած, մարտադաշտին վրայ անցած դարձած իսկ որոշապէս անսակ դեակ, պազարիւնութեամբ կ'ըսեն, « Մ'ը գինու ռուրները պիտի կրնան յաղթել կամ ոչ, պիտի կրնան նոյնիսկ պարզ գիմագրութիւն մը փորձել, պիտի ունենան գոնէ իրենց միջեւ համերաշխութիւն, իրաւ որ մենք ալ չենք գիտեր, Աստուած տայ որ կարենան ընել այս բոլորը ամէն » : Եթէ պետերն իսկ չեն գիտեր որքան ուժ, որքան միութիւն, որքան գիմացկունութիւն ունին իրենց գինուորները, ինչո՞ւ ուրեմն թոյլ սուրին որ իրենց Պոսթոնի սպասաւորն իր թերթին մէջ տարիէ մը ի վեր խաբէ ժողովուրդը անընդհատ ազգագակելով թէ անգին պատրաստութիւններ տես-

նուած են Սասունի մէջ, թէ ամբողջ ժողովուրդը գինուած է, թէ հրոսակախումբերը մեծապէս բազմապատկուած են, եւն, եւն, — ինչ որ Սասունի եւ շրջակայից վրայ թուրք կասաւարութեան մահաբեր ուշադրութիւնը կեղծունացնելէն ուրիշ բանի չէր կրնար ծառայել :

Եւ ա՛լ ինչո՞ւ կը վարանի, ինչո՞ւ որոշ կզրակացութեան մը չի յանգիւր « Դրօշակ »ը հրատարակելէ յետոյ այդ ցաւազին նամակները, որոնք ամենալուսաւոր կերպով ցոյց կուտան՝ այժմէն իսկ՝ կուտակող փոթորկին արդիւնքը : այդ նամակները, որ յեղափոխական կան, երու կողմէ գրուած են, ոչինչ ունին յեղափոխական, կոտորի շեշտ չկայ անոնց մէջ, այլ սարսափած մահապարտի ողբ : ա՛լ ի՞նչ պէս վարանի : Գիտեմ որ այդ տարաբաղ ու սահմակած ժողովրդին ծոցը լեռներուն մէջ, կիրճերուն խորը, կան քանի մը խուժեր քաջերու, գոնէ կտրիճի պէս մեռնել որոշած Հայերու : բայց այդ ափ մը արիւնքը ի՞նչ կրնան ընել, անգէն, անպաշտպան, անյոյս ժողովրդի մը մէջ, որ ամէն կողմէ պաշարուած, սեղմուած, խեղդուած է հաղար անգամ աւելի զօրաւոր ու բազմաթիւ թշնամիէ մը : նոյն իսկ « ծափահարութիւններ »ը զոր կ'երազէ « Դրօշակ », պիտի չկրնան չահիլ այդ ափ մը դժբաղդ քաջերը, որովհետեւ անոնց բոլոր դիւցազնութիւնը, հետուն, մութ ու կարճատեւ բաղխումի մը մէջ անշուքօրէն կատարուած, հագլու պիտի լսուի հոս՝ Եւրոպայի մէջ, մինչդեռ անդին, տկար, վախկոտ ժողովրդին անագին զանգուածներուն ոչխարային ջարդը, իր սեւ, տխուր, ողբայի պատկերը տիրականօրէն նորէն պիտի ցցէ ամէն կողմ ու անգամ մը եւս պիտի հաստատէ մեր մարտիրոս ժողովրդի », « ջարդող ազգի » ամօթալից համբաւը : Եւ ի՞նչ պէս արդէն ուրիշ կերպ դառնան իրերը : ի՞նչ պէս կարելի է որ այդ խեղճ ժողովուրդը, մահաշուք երկաթէ շրջանակի մէջ սեղմուած, ոչ մէկ լուրջ, տեւական, իրական ամուր, ներքին ուժ չունեցող, արտաքին լուրջ օգնութեան մը սեւ է յոյսէ զուրկ, Դրօշակեան գերագոյն պետերուն հետ իսկ անմիջական յարաբերութենէ կտրուած, (այս բոլորը « Դրօշակ »ն է որ կը հաստատէ) կարենայ հզօր, երկարատեւ գիմագրութիւն մը ընել իր դէմ կուտակուած վիթխարի ուժերուն եւ իր գիմագրութեանը այնքան տեւական, այնքան խոտվիչ ու սազնապետցիչ հանգամանք մը յա-

ջողի տալ որ Եւրոպական միամտութիւն մը անհրաժեշտ դարձնէ : Ինչքան որ եօթը տարի առաջ, երբ Անգլիոյ պէս անհրազօրաւթիւն մը իր օրակարգին գլուխը դրած էր հայկական հարցը եւ տարի մը ամբողջ ճգնեցաւ (չատակելի մեծ հոանդով ու կորովով քան այժմ Ֆրանսական կառավարութիւնը) այդ հարցը լուծելու քանի որ այդ պայմաններում նոյն այդ Սասունի եւ շրջակայից մէջ յարուցուած շարժումները բացարձակ ձախողուած յանգեցան եւ անաւոր դժբաղդութիւն մը միայն ունեցան իրրեւ հետեւանք, ինչո՞ւ, ինչո՞ւ վերջապէս խրատուած չըլլալ այդ զարհուրելի պատէն, ինչո՞ւ դեռ յամառիլ միեւնոյն բանը կրկնելու, չհետեւելով որ կացութիւնը այդ վայրերուն մէջ այսօր աւելի աննպաստ է այժմ, աւելի աննպաստ՝ այն պարզ ու անաւելի պատշառով որ այսօր Արեւմտեան Եւրոպան Հայաստանը ձգած է Ռուսին, այդ երկիր ճանչցած է իր Ռուսիոյ ազդեցութեան ոլորտին տարածութեան պատկանող երկիր մը : 5—6 ամիս առաջ պ Ռուսիէ առաւ կառավարութեան կ'առաջարկէր Հայաստանի ուսական երկաթուղիին համար (որուն արտօնութիւնը մի միայն Ռուսին չնորհուած ըլլալն ընդունած է Ռուսիան) գրամագլխափոխ տալ՝ եթէ Ռուսիա փոխադարձաբար իր հաւանութիւնը տար Պապատի երկաթուղիին շինութեան : Մեր վարիչները ե՞րբ, ե՞րբ վերջապէս պիտի սկսին ըմբռնել թէ աչքը մարդոց արուած է՝ սեւեւ իր համար . . .

Զգենք պահ մը « Դրօշակ »ը, ու մտիկ ընենք սա տարրեր եղանակը, աւելի ինքնատիպ ու տարօրինապէս թեթեւ, որ կը բարձրանայ Ռուսուքի Հին Հնչակեանութեան օրկան « վերածնութիւն »էն, տեսէք ի՞նչ կ'ըսեն Հնչակեան միութիւնը քայքայող, այնքան խնամքով, գուրգուրանքով, խանդով պատրաստուած Գործը տարի մը կասեցնելու, կամ գէթ՝ զանդաղեցնելու՝ պատճառ եղող, Միսին ու Զիթեանին պէս թանկագին Հայեր Համիտօրէն սպաննել տուող « գործիչ »ները :

« Վերածնութեան » յօդուածագիրը կը բացատրէ ինչ Հնչակեան ծրագիրը :

« Հնչակեան կուսակցութիւնը երեւան եկաւ իբրեւ աղիալիւ յեղափոխական . . . Մասնաւորելով սոցիալիստական խնդիրը հարազատ ժողովրդի վերաբերութեամբ, Հնչակեան կու-

սակցութիւնը հէնց սկզբից իր ծրագրերը գրեց ընդարձակ հիմունքներով վրայ : Եւ այդ նկատեց պատմական բոլոր պահանջն իրրեւ զուտ ազգային անկախութեան (Թիւրքաց Հայաստանում) մի պահանջ, ո՛չ, իր ծրագրում պարզելով սոցիալիզմի պատմական ու հասարակական հիմունքներն ու կազմը, նա եզրակացրուում է այսպէս. « Դա է այն հասարակական կազմակերպութիւնը որ երեխ յի սակ ճնշուած հայ ժողովրդի վերաբերմամբ, իբրեւ իր ձգտութեան իրեւելի, իբրեւ հետուոր նպատակ դրել է իրան « Հնչակ »ը եւ Հնչակեան կուսակցութիւնը » : Այսպէս, պարզ է որ հայ հասարակութեան գործը նա չէ բաժանուած սոցիալիզմից եւ նրա ծաւալը տարածուած է ամբողջ հայ ժողովուրդի վրայ :

Իսկ Հնչակեան կուսակցութեան մօտակայ նպատակը՝ ըստ ինչ Հնչակեան ծրագրին՝ անաւասիկ :

« Հնչակեան կուսակցութեան մօտակայ նպատակն է կռիւ մղել՝ միապետական կարգերը տապալելու համար եւ նրանց փոխարինելու հանրային սովորաւարական - սահմանադրական կարգերով : »

« Այդտեղ, կը շարունակէ յօդուածագիրը, խօսքը լինելով ամբողջ Հայութեան մասին, ծրագիրը ոչ մի բառով չէ յիշատակում ազգային ինքնավարութիւնը, քանի որ դա բոլորովին օտար ու հակասակ է իսկ սոցիալ-սովորաւարական գործունէութեան :

« Երազրին մէջ « մօտակայ նպատակ » ճշգուած է, կ'ըսէ յօդուածագիրը, հետեւեալ բանաձեւով. « Հայ յեղափոխական գործունէութիւնը պէտք է այսօր բացառապէս նուիրէ քիւրմիւսայ ժողովրդային դատի պաշտպանութեան ու յուժման՝ համաձայն մօտակայ նպատակի » :

« Թող չվրիպէ ընթերցողի ուշադրութիւնից կ'ըսէ վերջապէս յօդուածագիրը, այն կարեւոր ու բացառական ցուցմունքը որ « այսօր » եւ « թիւրքահայ » բտները (նոյնպէս եւ « մօտակայ նպատակ ») ստորագծուած են նոյն իսկ ծրագրում : Դա ուղղակի կերպով մատնանիչ է անում այն պատմական անհրաժեշտութեան վրայ, որ Վ.Ա.Բ. յեղափոխական գործողութիւնը պէտք կը լինի ընդարձակելու, անցնել սահման վրայից եւ հասցնել մինչեւ Գովկասեան լեռները եւ ուրեմն ոչ միայն « բացառապէս » թիւրքահայ այլ եւ ռուսահայ հողի վրայ : Եւ վերջին տարիներս այդ « վաղուան » արչալոյսն

արդէն ծագել է՝ նաեւ շնորհիւ Ռուսաստանում սօցիալական տարրերի շարման մի կողմից, որ անյետաձգելի է դարձնում հայ սօցիալիստներին համագործակցութիւնը նրանց հետ եւ միւս կողմից շնորհիւ այն քաղաքական հանգամանքին, որ թիւրքահայ դատի լուծումն այլեւ կախուած է գրեթէ բացառապէս ռուսական միապետութիւնից:»(1)

Ի՞նչ կարելի է երեւակայել աւելի սպաւ-ցուցիչ ու դայթակղեցուցիչ, քան տեսնելը որ այդ անդործնական, հակասական անկապակից ու անխոհեմ Մրազբին հետեւանքով ընդհանրապէս հայ ժողովրդին եւ մասնաւորապէս տաճկահայ հասարակութեան գլխուն այնքան փորձանքներ գալէն յետոյ, այսօր իսկ, Հայոց արդի եղբրական կացութեանը մէջ, երբ ա՛լ կարելի չէ վերջապէս «կատակել», այդ անբու-ժելի իմաստակները դեռ կը յամառին համարոյժ «սօցիալիզմ»ի եղանակը հնչեցնել խեղճ հայ ժողովրդին հեծեծանքին վերեւ. . . Ընկերվարական վարդապետութեան հակակրող ըլլալէ շատ հեռու եմ. կովկասի մէջ, ուր կայ եւրոպական ձեւով ճարտարագործութիւն եւ հեւաւար բանտորական հարց, ուր կայ արդէն ռուսական ընկերվարական գործօն մարմին, շատ բնական կը գտնեմ որ ռուսահայ երիտաւարըութեան ազատամիտ մասն ու ռուսահայ բանւորութիւնը այդ մարմնոյն գործունէութեան մասնակցի, ինչպէս որ արդէն սկսած է մասնակցի՝ իրերու անդիմադրելի եւ տրամանակցի՝ իրերու անդիմադրելի եւ տրամանակցի մղումովը. բայց այդ ռուսահայ «բանւորական» գործունէութիւնը ո՛չ մէկ կերպով չի կրնար. — ու ոչ մէ ատեն չէր կրնար — միանալ, խառնուիլ, ու չփոթուիլ տաճկահայ «ազգայնական» գործունէութեան հետ, քանի որ տաճկահայ հասարակութեան ցաւերը, պահանջները, պայմանները եւ յոյսերը բոլորովին տարբեր են: Ծաճկահայ հասարակութիւնը իր «բոլոր» գաղափարներովը կը առաւարկ կամայական, անկայուն, բարբարոս բեծեմի մը ներքեւ, «ստրկական» գոյութեան մը դատապարտուած, եւ ընկերվարական ո եւ է գործողութեանէ առաջ՝ որ անհնար է եւ անի-ժողովութեանէ առաջի վիճակին մէջ, պարտաւոր է զինքն ստրկութեանէ ազատող գործունէութեան մը նուիրել իր «բոլոր» գասակարգերուն միացած ջանքերովը. տրուած

ըլլալով տաճկական պետութեան կացութիւնը եւ Ծաճկաստանի այլեւայլ քրիստոնեայ հոգատակ ժողովուրդներու յաջորդական ազատագրման օրինակը, տաճկահայ հասարակութիւնը իրաւունք ունի իրեն համար յուսալու, քաղաքական ինքնավար բեծիմ մը ստացումը՝ շնորհիւ այդ նպատակին ձգտող յեղափոխական գործունէութեան մը ու եւրոպական պետութեանց միջամտութեան: Հին Հնչակեան Մրազբիը իմբագրողները իրենք ալ այդ տարբերութիւնն զգացած են եւ «մտակայ նպատակ»ին մէջ որոշած են առանձին գործունէութիւն մը Ծաճկահայաստանի մէջ՝ տաճկահայ դատին լուծման նուիրուած. բայց որովհետեւ Մրազբիը, այդ մտակայ նպատակին ետեւ հեռաւոր նպատակ մը ցոյց կուտար ու կը կցէր տաճկահայ ու ռուսահայ գործունէութիւններն իրարու հետ, կը վնասէր ծանրապէս տաճկահայ դատին, կը վնասէր, 1. որովհետեւ տաճկահայ դատին յատկացուած յեղափոխական ընկերութիւն մը իրեն հիմնական սկզբունք զնեւով ընկերվարականութիւնը, կը ձգտէր հեռացնել այդ գործունէութիւնէն տաճկահայ ոչ-ընկերվարական դասակարգը — այսինքն անհուն մեծամասնութիւնը — որուն աշակցութիւնն անհրաժեշտ է սակայն, 2., որովհետեւ հայկական դատը, որ պէտք ունի եւրոպայի հասարակութեանց ու զիւանապետութեանց ամբողջական աջակցութեանը, ինքզինքը կապելով ընկերվարական մարմնոյն հետ, կը խորհեցնէր ոչ-ընկերվարական եւրոպացիները եւ Սուլթանին ձեռքը զէնք մը կը մատակարարէր՝ հայ յեղափոխականներն իրերու «ընկերութեան թըշնամիներ» ցոյց տալու (ինչպէս որ ալ բըւ-Սուլթանը եւ յաջողեցաւ ատեն մը): 3., որովհետեւ Ծաճկահայոց դատը, լուծում մը գրտնելու համար, անհրաժեշտ պէտք ունէր Ռուսիոյ հաւանութեանը եւ աջակցութեանը. արդ, տաճկահայոց դատը պաշտպանող հայ մարմին մը, որ իր առաջին քայլէն իսկ ցոյց կուտար բացի ի բաց թէ այդ դատը լուծելէն անմիջապէս յետոյ ռուսական Հայաստանին մէջն ալ յեղափոխութիւն մը պիտի յարուցանէր ընդդէմ ռուս միապետութեան, ուրիշ արդիւնք չէր կրնար ունենալ բայց եթէ ռուս կառավարութեան աչքին բովանդակ հայ տարրը ներկայացնել իր շահերուն սխերիմ թշնամի տարր մը եւ անոր ներշնչել բովանդակ հայ տարրին պէժ սխտեմական հաւածանքի քաղա-

(1) «Վերածնութիւն», թիւ 6 (1903):

քականութիւն մը. — եւ այդպէս ալ եղաւ: Ծաճկահայ դատը պէտք էր որ ունենար իրեն համար ուրոյն յեղափոխական ընկերութիւն մը՝ իր ուրոյն, որոշ, սահմանափակ ծրագրովը, առանց երբեք խառնուելու, կապուելու, չփոթուելու ռուսահայոց ընկերվարական գործունէութեան:

Այդ ծրագրերը յղացողները ազատամտութեան վերջին բառը իւրացուցաւ, քաղաքակրթութեան յոռոտապնդին մաս կազմող մարքեր կրեւալու քաղաքական փառասիրութեանքն են լեցուած աւելի քան իրականութեան լուրջ զգացմամբն եւ այդ ծանրակշիռ ու վտանգալից իրականութեան հարկադրած խոհեմութեան գործնականութեան, պատշաճապետութեան ձեւը տու մղելը «կարգացում» սկզբունքներով, «աւսական» մտահոգութիւններով տարամերժօրէն խճողուած այդ մարքերը բնական էր որ իրենց ընկերվարութեան սկզբնական միջնաէն հոն ուր ազգային անկախութեան պաղափարը այլ եւս «ատելի» եւ իրենց բուն իտէային «հակառակ» նկատէին, ինչպէս եւ բացի ի բաց կը յայտարարեն հիմա «Վերածնութեան» այս յօդուածին մէջ, ուրկարները, Սերպերը, Մարմնիթները, կը շտապեն, որ յաջորդաբար յեղափոխութիւններ յարուցին, ինքնավար բեծիմ մը ձեռք բերելու «ազգայնական» միակ նպատակէն մղուած. առանց ընդհանուր ու հեռաւոր ո եւ է վաղաժամ եւ հեռեւարար սեւ-լորդ նպատակով ծանրաբեւեռելու իրենց գործունէութիւնը, այդ բոլոր ժողովուրդները ուրոյնք ալ պարզ, գործնական, որոշ ծրագրին յարած միացին, անոր իրագործմանը նուիրեցին՝ առանց ո եւ է երկրպագութեան ու ցրուումը՝ իրանց բոլոր ումերը, եւ յաջողեցան. — այդ ժողովուրդները յետագէմ, խաւարամիտ, պուր-ժուա կիսավայրենիներու հրոսներ կրեւալու են անշուշտ սեր հին Հնչակեան ծրագրերը կազմողներուն, ինչպէս եւ պուրկար-մակեդոնացի յեղափոխականները որ կը պայքարին այս պահուս ոչ թէ որ մը ամբողջ Պալբանեան թերակղզիին մէջ ընկերվարութիւնը տարածելու հեռաւոր նպատակով այլ Մակեդոնիան Ծաճկին լուծէն ազատելու եւ այնտեղ ինքնավար բեծիմ մը հաստատելու անմիջական եւ միակ ձգտումով: Խեղճ տաճկահայ բեռնակիրները որ իրենց քրտինքով վատկած քանի մը ֆրանքին կէտը տարիներով զրկեցին այս ծրագրին յղացողներուն, կարծելով թէ «տղգային

արատութեան» դատին է որ կը նուիրեն իրենց գրամը, ի՞նչ պիտի մտածեն հիմա երբ իմանան թէ հին Հնչակեանները իրենց գրամը կը գործածէին ոչ թէ ինքնավար բեծիմ մը ստացմամբ մեր ժողովուրդը իր ազգային անկախ գոյունէութեանը վերահաստատումին առաջնորդելու — ինչ որ սուրբ եւ արգար բաղձանքն էր Ծաճկահայ հասարակութեան եւ «անկարելութիւն» մը չէ — այլ «ընկերվարական-առավարական սահմանադրութիւն մը հաստատելով Ծաճկահայաստանում (որ լուսնի մէջ ճամբորդութիւն մը ընելու հոմանիչ է երկրին արդի պայմաններում) լուծել Ծաճկահայոց հարցը...»

Անկարելի է չխոստովանիլ սակայն որ այդ ծրագրերը իմբագրող իմաստակներէն շատ աւելի յանցաւոր եղած են տաճկահայ այն բոլոր գործիչները, որոնք յարած են հին Հնչակեան այս ծրագրին, որովհետեւ իրենք՝ իրենց հասարակութեան պայմաններուն ու պէտքերուն զիտակից՝ պէտք էր որ ըմբռնէին առաջին օրէն տաճկահայ դատին ուրոյն նկարագրերը, անով զբաղող ընկերութեան տային որոշ, աներկզմի հանգամանք մը եւ անոր վարչութիւնը յանձնէին «տաճկահայ» եւ «ազգայնական» գործիչներու. այդպէսով տաճկահայ գործունէութիւնը կրնար Ռուսիոյ աջակցութեանն ալ զիտել եւ զայն ունենալ իսկ, ինչպէս որ 1878ին Ծաճկահայք այդ զիտուին ըրին Սան-Սթեֆանօի մէջ եւ յաջողեցան նպատակը արդիւնք մը ձեռք ձգել. Ռուսիոյ շահերը այդ միջոցին կը համաձայնէին Ծաճկահայոց շահերուն հետ եւ եթէ Ծաճկահայք խելացի վարուած ըլլային, մընչեւ իրենց դատին լուծումը՝ որուն համար Ռուսիոյ աջակցութիւնը անհրաժեշտ էր ռուսական ու տաճկահայկական այդ շահերուն համաձայնութիւնը պահպանած պիտի ըլլային եւ անկից օգտուած: (1)

Այս բոլորը պարզ է լոյսի պէտք եւ պատճառաբանելու, բացատրելու պէտք իսկ չպիտի մնար

(1) Այս բոլոր հարցերուն, զոր «Վերածնութեան» յօդուածին առթիւ համառօտակի շօշափեցի, մտադիր եմ ուրիշ ատեն մանրամասն ուսումնասիրութիւն մը նուիրել, որովհետեւ այդ հարցերը՝ շատ բարդ, բայց եւ շատ կենսական հարցեր են մեզի համար: Երկրայ գրութեան մէջ՝ պիտաւոր նպատակս ըլլալով ընդհանուր ակնարկ մը նետել արդի կացութեան վրայ եւ ցոյց տալ այդ կացութեան նշանակութիւնը, այս բոլոր հարցերուն վրայ չի կրնար աւելի երկար ծանրանալ:

եթէ, աւա՛զ, մենք չըլլայինք այն ազգը որ «աչք ունի եւ չի տեսներ, տկանջ ունի եւ չի լսեր»: Ահաւորին այն է որ «չտեսնող ու չլսողներու» պարագլուխ իմաստակները այսօր, հանդէպ այն ահաւոր վիճակին ուր ինկաւ հայ ազգը՝ իրենց սխալներուն հետեւանքով, դեռ երես կ'ունենան իրենց հին քարոզը նորէն կարգալու այս ազգին գլխուն. եւ նոյն իսկ այդ քարոզին սեւ արեւուն մատաղ բնիկ կը համարձակին Չիթճեանի եւ Մխոյ պէս թանկագին տաճկահայ գործիչներ, որոնց միակ յանցանքն էր աչք ունենալ եւ տեսնել:

Ահա՛ այլանդակ, քառասյին, ողորմելի համապատկերը գոր կը ներկայացնէ արտասահմանի Հայութիւնը: Իսկ պատկերը գոր հոն, ծաւի աշխարհին մէջ. հայկական անհուն Դժոխքին մէջ, այս պահուս կը ներկայացնէ մեր ժողովուրդը, «Դրօշակ»ին նամակները որոնցմէ կը տորներ յիշեցի վերեւ, կը բաւեն անոր վրայ մեզի որոշ գաղափար մը տալու: Տանթէ իսկ իր արհաւիրքներու շարքին մէջ այդպիսի քառանկերը, խելայղիչ պատկեր չէր կրցած երեւակայել: Երբե՛ք աւելի ահեղ, աւելի ուժեղ, աւելի համատարած չէր ցցուած վտանգը որ կը սպառնայ մեր ազգային ինքնութիւնը ջնջելու. հորիզոնին ո՛ր անկիւնը դատնաս, կանգուն կը տեսնես զայն, աւելի մօլեզին քան երբեք: Թրքական Հայաստանը ընդհանուր կոտորածի մը սարսափին տակ կը հըռնտայ նորէն. Գիւրտերը, Թուրքերը, Ղինուրները լեցուած են քաղաքներուն մէջ. դիւղերուն մէջ, կը կողոպտեն, կ'այրեն, կը սպաննեն, կ'անպատուեն Հայը, եւ կը պատրաստուի եղեռնական նոր մեծ խնջոյքի մը, որ անխուսափելի է եւ մօտալուտ՝ եթէ եւրոպայի վտանգ մարդասպաններուն բողոքը բռնել — Պարսկաստանի մէջ ուր հայ սարքը կը կարծէր վտանգէ զերծ ըլլալ ու քիչ շատ հանգստութիւն, ազատութիւն վայելել շնորհիւ Շահին հայասիրութեան, եւրոպատեաց, քրիստոնէասեաց մոլեռանդութեան մրրիկ մը կը բարձրանայ ու կը յարձակ Հայերուն վրայ, կարծես ուզելով ապացուցանել թէ ոչ մէկ տեղ հանգիստ չկայ ինչեւ Հայուն համար: Ռուսիոյ մէջ, կառավարութիւնը, վերջին ու ծանրագոյն հարուածը տալով Արեւելեան Հայութեան ազգային կեանքին, Հայոց եկեղեցապատական կալուածներուն վարչութիւնը իր ձեռքը

կ'անցրնէ, էջմիածինը գրկելով ուսէ ինքնուրոյն հեղինակութենէ եւ հետեւաբար ուսասնայ համայնքը գրկելով զեղային պահպանման ամէնէն էական պայմաններէն, քանի որ այլեւս մեր ուսասնայ եղբայրները իրենց եկեղեցիներուն ու դպրոցներուն իսկ տէր ըլլալէ պիտի զողորին:

Բայց քարերն իսկ լացնելու կարող այս աղետարչ պատկերէն շատ աւելի սարսեցուցիչ ու տխրեցուցիչ է. կը կրկնեմ, պատկերը գոր կը ներկայացնեն այս վայրկեանիս հայ գործիչները ամենամեծ մտածք: Ռուր գտնել յոյսի նշոյլ մը, կազդուրիչ նշան մը: Արտասահմանի Հայութեան «չէզոք» ըսուած մասին մէջ արդեօք: Հոտ ալ, այդ ստուար զանգուածին մէջ, եսականութենէ, անտարբերութենէ, կարճամտութենէ ուրիշ բան չի նշմարուիր. այն պահուս ուր մեր ալեւոր բաղմաշարչար ազգը կ'ողբալի զժողովուրդէն, արտասահմանի մէջ գտնուող այնքան բազմաթիւ Հայեր — վաճառականներ, եկեղեցականներ, մտաւորականներ, եւն, — ինչո՞վ կ'ապացուցանեն վայրկեանին ծանրակշիռութեան գիտակցութիւնն ունենալնին. ի՞նչ կ'ընեն՝ ուսէ ձեռով իրենց մայրազգութեան ցաւերը թեթեւցնելու համար. մեծ մտածք, ուրիշ բան չեն ըներ բայց եթէ ապուշ ու բերանաբաց անշարժութեան մը մէջ աչքերին երկնքին յառած սպասել որ ամպերէն անձրեւի պէս ինքնին իջնէ փրկութիւնը, եւ կամ քիթերնին իրենց առաւել կամ նուազ լուրտ փիլաւին մէջ խօթած՝ իրենց փիլաֆէն եւ իրենց քիթէն ա դին ոչինչ կ'ուզեն տեսնել Օրինակ մը՝ հազարին մէջ կը բաւէ այդ մասին գաղափար տալու. արտասահմանի բոլոր լրագիրները նկարագրեցին Չէյթունի որբերուն վիճակը, եւ հանգանակութիւն բացին. չորս ամիսէ ի վեր, 3000 Քրանք հազու գոյացած է դեռ, — մինչդեռ Ամերիկայի Հրեաները իրենց Գիշնէֆի որբերուն եւ այրիներուն համար մէկ շաբթուան մէջ քանի մը հարիւր հազար Քրանք ժողովեցին... Փարիզի Հայութիւնը, ուր այնքան հարուստներ կը գտնուին, ընդ ամենը 2500 Քրանքի մօտ բան մը միայն տուաւ այդ նպատակին համար, մինչդեռ փարիզարնակ հայ հարուստ մը 4000 Քրանք մէկ ձեռքէն կը զըրկէր դեռ վերջերս Քուճափուի եկեղեցւոյն «ախրացուներուն շապիկները վերանորոգելու համար, խնդրանքովը պատրիարքին՝ որ այս ճգնաժամային պահուն շապիկներէ ուրիշ բան

չի գտներ նորոգելու... Ռուր գտնել յոյսի նշոյլը: — Ռուս կառավարութիւնը հայ եկեղեցւոյն անկախութիւնը քանզոք որոշում մը տուաւ, դարերէ ի վեր այդ եկեղեցւոյն պատկանող կալուածներու վրայ իջեցնելով իր թաթը... բայց արդեօք ենք Հայերս մեր հարեւն մեզի մնացած բոլոր աւանդներն անեղծ ու անլքար պահելու համար կ'ընէինք ու կ'ընենք ինչ որ պարտինք եւ ինչ որ կրնանք. կա՞յ աւելի թանկագին ինչք, բարոյական ու նիւթական աւելի շքեղ հարստութիւն՝ մեր հարեւն մեզի մնացած. քան Անիի վսեմ աւերակները. արդ, կարգազէ սա տողերը գոր դեռ այս օրերս իսկ «մշակ»ին մէջ կը հրատարակէ բժիշկ Եւաւսարդեանը.

«Մշակ»ի 162 համարի մէջ պ. Ս. Գեղամ հաղորդում է մի վրդովեցնող լուր. այն է թէ Սմբատ թագաւորի գերեզմանը քանդել է մի հայ բժիշկ եւ հանած զէնքերն ու զարդերը, յայտնի չէ թէ ի՞նչ է արել, եւ թէ Բաղրատունեաց թագաւորներէ մէկի գերեզմանը, որ գտնուում էր Ղօշաւմաքի մօտ (Հոռոմոսի վանքը Անու կողքին) նոյնպէս քանդել են, եւ քանդողն է գիւղի քահանան: Այդ գերեզմանը Աշոտ Գ. Սղոմաճի գերեզմանն էր... Նորբում մտնելով թիֆլիսում Կողկասեան հրեազրատական ընկերութիւնը. յոյս ունէինք եւ ունինք թէ նա յուսն զօրութեամբ պաշտպան եւ պահպան կը կանգնի հն լեթիւնից մեզ աւանդած նշխարներին... Ս'բան պախարակելի պէտք է համարվի մի ազգ որի սեփական պահպանները չեն խղճահարուել իրանց ձեռքով յանդել, պղծել հազար տարվայ սրբութիւնները, որոնք անձեռնմխելի են մնացել մինչեւ արդամ անհաւատ բարբարոսներից» (1)

Ա՛լ ինչպէս երես ունենալ Թուրքէն, Իւրատն, Ռուսէն զանգատելու, երբ մենք Հայերս անոնցմէ աւելի վայրագ ենք մեր ազգին համար, եւ երբ հայ թագաւորներու գերեզմանները Հայերու վանդալութեան զէմ պաշտպանելու համար հայ ազգասէր բժիշկ մը կը ստիպուի Ռուսական ընկերութեան մը օգնութեամբ դիմալու...:

Եթէ Աշոտները, Վարդանները, Վահանները, Լեւոնները իրենց գերեզմանէն վեր առնէին իրենց վեհ ճակատը, ի՞նչ պիտի մտածէին տես-

(1) «Մշակ», 10 օգոստոս 1903:

նելով այս անձոնի պատկերը Պիտի աւանային մեզի պէս զաւակներ ունենալու ու պիտի թքնէին մեր երեսին...:

Ու ի՞նչ պիտի մտածէին այն բոլոր հայասէր օտարները որ մեզի համար կը խօսին, կը գրեն, կը գործեն՝ երեւակայելով թէ մենք այ մեր մէջ ուրիշ բան չենք ըներ բայց եթէ մեր ազգին համար գործել. ի՞նչ պիտի մտածէին այդ բարի մարդիկը, եթէ կարող ըլլային մը լեզուն հասկնալ ու կարգային մեր լրագիրները, իմանային այն գժուձ վէճերը որով մեծ մասամբ զբաղած են այս պահուս հայ գործիչները, այն ամօթալի կոխը որուն նըււրած են իրենց ուժերը (քանի մը ազնիւ բացատրութիւններէ զատ) մեր «ազգասէրները»... Պիտի մտածէին որ մենք անարժան ենք ազասուրեան:

Սյո՛ւ, ազգ մը որ այսպիսի կենաց եւ մահու րուտի մէջ ինքզինքը բզբտելով է միայն գրադած՝ փոխանակ իր բուն թշնամիին զէմ միահաղ յն ցցուելու, այդպիսի ազգ մը անարժան է ազասուրեան:

Եւ ազատութիւնը երբեք չի գար անոնց որ անոր անարժան են. ազատութիւնը երբեք չի գար անոնց որ կը կարծեն թէ խեղճութիւնը, սկարութիւնը, ողորմելիութիւնը կը բաւեն զայն իրենց քաշելու, անոնց որ զիրենք շղթայովին հետ մաքառելու տեղ իրենց շղթայակիցներուն հետ գզուրտելով առննին եւ ուժերնին կը կորսնցնեն. Ազատութիւնը կուգայ անոնց որ ազնիւ են եւ քաջ են, անոնց որ գիտեն իրենց ճիշտութիւնը, իրենց հաւատքովը, իրենց միտքեամբը զայն իրենց գիրկը քաշել:

Անոնք որ կը կարծեն թէ Մակեդոնական հարցին լուծումը հարկաւորաբար իր հետ պիտի բերէ եւ հայկական հարցին լուծումը, չարաչար կը սխալին: Պատմութեան մէջ այդպիսի բան երբեք չէ պատահած, ու չի կրնար պատահիլ. Այնքան ցաւագին, այնքան ծանր գասեր գոր զէպքերը մեզի տուին քառորդ դարէ մը ի վեր պէտք էր վերջապէս աչքերնիս բացած եւ մեր տիրացուական միամտութիւնը փարատած ըլլային: 1878ին, պուլկարական սերպիական, մոնթենեկրեան հարցերը լուծուեցան, բայց հակառակ Հայոց բոլոր ջանքերուն, հայկական հարցը՝ օրակարգի մէջ անցած ըլլալով հանդերձ՝ չլուծուեցաւ (6) ըր յօդուածին ստացումը լուծում մը չէր, այլ

ապագայ, անաւորապէս «ապագայ» լուծումը մը շատ տարածման ստուգումը միայն) : 1880ին երբ կլատթոնի պէս հայասէր, ազատասէր եւ ամենազգեցիկ անձնաւորութիւն մը անգլիական կառավարութեան գլուխը կը գտնուէր, յունական մոնթենեկրեան խնդիրները լուծուեցան, բայց հայկական հարցը որ անոնց կցուած, օրակարգին մէջ անցած էր, չլուծուեցաւ . 1897ին, կրետական հարցը լուծուեցաւ . բայց հայկականը մնաց նոյն վիճակին մէջ : Մինչնոյն բանը պիտի ըլլայ այսօր ալ : Եւ բնական է որ այդպէս ըլլալու Բոլոր այդ հարցերը լուծուեցան ու մերը չլուծուեցաւ . որովհետեւ 1. այդ միւս ժողովուրդները «գիւցազնաբար» կորզեցին իրենց դատին լուծումը . մինչ մենք զայն «մարտիրոսաբար» ուղած ենք ստանալ (այսօր իսկ, հակառակ անհատական կամ խմբակային հերոսութիւններու որ մեր մէջ գործուած են, հայկական դատը իր ընդհանուր պատկերին մէջ կը ներկայանայ Եւրոպային իբրեւ «նահատակուող» եւ ոչ թէ կռուող ժողովրդի մը գատը) . 2 . որովհետեւ այդ միւս բոլոր ժողովուրդները ու չլուծուեցան ունեցած են հասկնալու թէ առանց Ռուսիոյ ոչինչ կարելի է ընել արեւելեան խնդրոյն մէջ, եւ ջանացած են Ռուսը իրենց թշնամի չունենալ, ընդհակառակն . մենք, չնկատելով որ Ռուսը աւելի ամենազօր է մեր խնդրոյն քան ուրիշ ո եւ է խնդրոյ մէջ, որոշապէս թշնամի դարձուցած ենք զայն մեզի, եւ կարծած ենք թէ հակառակ Ռուսիոյ կամքին՝ Անգլիոյ կամ Ֆրանսայի միջամտութեամբ միայն պիտի յաջողինք առևտական սահմանազլխին վրայ զրուանուող եւ Անգլիոյ ու Ֆրանսայի նաւերուն անմատչելի եղող տաճկական Հայաստանին մէջ ինքնավարութիւն ձեռք ձգել :

Այսօր ալ միեւնոյնը պիտի ըլլայ, որովհետեւ մենք միեւնոյն ընթացքին մէջ ենք միշտ : Այժմ ալ Ֆրանսային կը յուսանք գլխաւորապէս մեր փրկութիւնը, եւ կը կարծենք թէ Ֆրանսան՝ հակառակ Ռուսիոյ՝ պիտի կարենայ Ռուսիոյ ոտքին տակ գտնուող երկրի մը մէջ ինքնավարութիւն հաստատել, չուզելով վերջապէս ըմբռնել որ հակառակ Ռուսիոյ անկարելի է թրքական Հայաստանի մէջ 1695ի մեծորանտովը գործադրել տալ, եթէ կարելի ըլլար, 95ին կատարուած կ'ըլլար ատիկա, քանի որ Անգլիոյ պէս մեծազօր պետութիւն մը ամբողջ տարի մը իր բոլոր ազդեցութիւնը

բանեցուց Սուլթանին վրայ՝ զայն կատարել տալու համար մեծորանտովը չիրագործուեցաւ : Եւ Ռուսիա չուզեց որովհետեւ Պերսիոյ վեհաժողովէն ի վեր Հայերը որոշապէս ցոյց տուին թէ Ռուսիոյ հակառակ՝ Անգլիոյ օգնութեամբ կ'ուզեն տաճկական Հայաստանի մէջ կազմել ինքնավար բեժիմ մը որ «էթա-թամիօն» մը ըլլայ որ մը Ռուսիոյ եւ Տաճկաստանի միջեւ . Ռուսիոյ յառաջխաղացութիւնն արգելելու համար : Մեր ժողովուրդը զո՞ն եղաւ իր «հետտորական» քաղաքականութեան եւ (կարգաքէջ Մաք Կոն կանոնիկոսին հոյակապ, անկեղծ, խորունկ գիրքը՝ «Սուլթանն ու Պետութիւնները») այն եսական ու խարզախ վարմունքին զոր պաշտօնական Անգլիան ունեցաւ մեզ նկատմամբ Այո՛, այսօր կացութիւնը միեւնոյնն է, եւ նոյն իսկ աւելի գէշ : Ռուսիա մեզի հանդէպ կը վարուի բացէ ի բաց իբրեւ թշնամի մը : Եթաթամիօն մեծ միթիւնկը կազմակերպող Ֆրանսայ ներքէնը գիտած էին պ. Տելքասէրն, խնդրելով որ Ֆրանսայի թատրոնը, որ Ֆրանսական կառավարութեան կը վերաբերի, միթիւնկը սարքողներուն տրամադրութեւն տակ դնէ : Փարիզի ուսական դեօպանը զայդ իմանալով . խնդրած էր պ. Տելքասէրն որ այդ սրահը չտրուի՝ քանի որ բանաստեղծները մակեղոնական խնդրին կ'ուզէին կցել հայկական հարցը : Եւ պ. Տելքասէրն չտուաւ այդ սրահը . որովհետեւ բանաստեղծները յամառեցան անբաժան պահել հայկական հարցը մակեղոնական կանէն : Ասկից աւելի պայծառ եւ համոզիչ իրողութիւն կարելի չէ գտնել : Ասի կ'ապացուցանէ որ 1. Ռուսիա չուզեր որ հայկական խնդիր մը գոյութիւն ունենայ այլևս՝ այն ձեւով որով գոյութիւն ունեցած է ցարդ . 2. Ֆրանսական կառավարութիւնը նախամեծար կը համարի իր գաղնակցին շահերուն համաձայնիլ քան Հայոց շահերուն : Միամտութիւնն չէ՞ այլևս յուսալ որ մակեղոնական հարցին հետ հայկականն ալ պիտի լուծուի, եւ լուծուի մեր ուզած ձեւով :

Եթաթամիօն միթիւնկին վրայ գրող յրազիրները մեծ մասամբ Հայաստանի խօսքը չէին ըրած, մակեղոնական հարցին վրայ միայն խօսած էին : Այն հետագործ որ Միլանէն գրուած էր եւրոպական թերթերուն՝ այնտեղ կատարուած միթիւնկը նանուցանելու համար, կ'ըսէր թէ միթիւնկը կատարուած էր Մակե-

դոնիոյ ի նպաստ ու Հայաստանի անունը չէր յիշեր (մինչդեռ միթիւնկին նախաձեռնակը Հայ մըն էր եւ այնտեղ աւելի Հայոց խնդրոյն վրայ խօսած էին քան Մակեղոնականին) : Այն պահուն ուր այս տողերը կը գրեմ, լրագիրները կը հրատարակեն հետագիր մը որու համաձայն նորընտիր պապը որոշեր է իր առաջին կոնդակը կոչ մ'ընել «ի նպաստ Մակեղոնիոյ» : վայրկեան մը չեմ տարակուսիր որ Պիոս Ժ., վեներտիկի նախկին պատրիարքը, Ս. Ղազարու Միթիւնկանց բարեկամ, Հայերը ճանչցող ու յարգող, իր կոնդակին մէջ պիտի խօսի ի նպաստ թուրք լուծին տակ տառապող «բոլոր» քրիստոնեաներուն՝ Հայոց ինչպէս Մակեղոնացուց, բայց հետագրական գործակալութիւնը «Մակեղոնացի» բառը միայն պահած է, նկատելով որ հայկական հարցը այժմեւ թիւն չունի : Ասոնք շատ թելադրական իրողութիւններ են : Աւելին կայ : Գիտենք թէ պ. Տելքասէր թշնամի չէ մեր գատին, ընդհակառակն : Արդ, Եթաթամիօն միթիւնկէն երկու օր յետոյ, «Մաթէն» լրագրի խմբագրապետը Սթեֆան Լօզան պ. Տելքասէրի հետ տեսակցութիւն մը ունեցած էր : հակառակ որ այդ միթիւնկին չէր շատ աւելի խօսեցան հայկական խնդրոյն քան մակեղոնականին վրայ, պ. Տելքասէր այդ տեսակցութեան մէջ միմիայն մակեղոնական խնդրին վրայ իր կարծիքը յայտնած էր եւ հայկականին վրայ բառ մը չէր ըսած : Ի՞նչ կ'ուզէք ասկից աւելի նշանակալից, եւ կարելի իսկ չէ մեղագրել պ. Տելքասէրն այդպէս վերաբերուելուն համար : Յստակատես ու լուրջ դիւանագէտ մըն է ան, եւ չուզեր ունայն յոյսեր ներշնչել . գիտէ որ Ֆրանսա, նոյն իսկ եթէ իր բոլոր ուժը թափէ, չի կրնար իրագործել 1895ի մեծորանտովը, քանի որ Ռուսիա հակառակ է : Տեսնուեցաւ վերջերս թէ, միջամտութիւն մը փորձելով հանդերձ, որքան անկարող եղաւ պ. Տելքասէրն ու զոնութիւն մ'ընելու նոյն իսկ կովկասի 40000 փախստականներուն Տաճկաստան վերադարձին, որուն համար իրեն զիմեցին Հայերն ու հայասէր Ֆրանսացիները . 40000 փախստականներու դարձն իսկ զիրացնել չկրցողը՝ ա՛լ ի՞նչպէս կրնայ ամբողջ բեժիմ մը փոփոխութիւնը իրագործել : Եստէն : Եւ չէ՞ մի որ նոյն Տելքասէրն — ասի պէտք է վերջապէս գիտնայ մեր հասարակութիւնը — որոշապէս ըսած էր վտանջապուն քահանային

ու պ. Չերազին՝ երբ Թուրքիոյ-Լորանոյ խընդրոյն միջոցին գացած էին խնդրել իրմէ որ հայկական խնդիրն ալ կցէ այդ հարցին . «Հայերը իրենց յոյսը Ռուսիոյ վրայ դնելու են» :

Սարաֆով կը յայտարարէր 5-6 ամիս առաջ թէ բարենորոգումները լրջօրէն իրագործելու համար՝ պէտք է որ եւրոպական բանակ մտնէ երկրին մէջ եւ իր ձեռքովը գտնուի իրագործէ, որովհետեւ առանց ատոր, ո եւ է ճնշումի տակ, թուրքը ո եւ է լուրջ բարենորոգում չի գործադրեր : Նոյն իսկ Սուլթան Ազիզի օրով որ կերպով մը գաղնակից էր Ֆրանսայի հետ . Նափոլէոն Գ. ստիպուեցաւ բանակ զրկել Սիւրիա՝ Լիբանանի ինքնուրոյն բեժիմը հաստատելու համար : Արդ, Ֆրանսա, Անգլիա, Իտալիա ի՞նչպէս բանակ զրկեն մինչեւ Սասուն : Հոն տեղուանքը՝ միայն Ռուսիա կրնայ բանակ մտցնել, եւ Ռուսը՝ իր արդի տրամադրութիւններով՝ եթէ բանակ մտցնէ, տարակուսելի է որ Տաճկահայոց ինքնավարութիւն չնորհելու համար ընէ այդ բանը :

Ինչ որ Արեւմտեան Եւրոպայի պետութիւնները «կրնան» ընել, արգելելն է որ Չարդեր տեղի ունենան Հայաստանի մէջ . ատկից անդին չեն կրնար անցնել . եւ ատկից անդին անցնելու ոչ մէկ դիտարկութիւն չունին արդէն՝ ասի ակնբեր է : — Եւ ատի հայկական հարցին լուծում մ'ըլլալէ հետո է :

Մէկ բան մը կարելի է՝ իրերու արդի վիճակին մէջ : Մակեղոնական հարցին լուծման միջոցին, Ռուսիա կրնայ ըլլալ որ պատրուակ բռնելով Հայաստանի անաւոր վիճակը, իր տիրապետութիւնը տարածէ այնտեղ : Եւ եթէ այդ բանը ընէ, այս անգամ Անգլիա չպիտի արգելէ զայն, — հակառակ Հայաստանի մէջ տիրող անեղ կացութեան, Անգլիա այս պահուս բնու չզբաղիր Հայկական հարցով, — եւ կամ պիտի ընդգիմանայ այնքան միայն որքան հարկաւոր է՝ ի փոխարէն ուրիշ առաւելութիւն մը կորչելու համար իր հաշւոյն : Արդ, գառն չէ՞ մտածել որ այնքան թափուած արիւն, այնքան շարչարանք, այնքան զոհողութիւն, այնքան ճիգեր յանգին . . . առևտական գրաւման, ինչ որ, տրուած ըլլալով Ռուսիոյ արդի հայկական քաղաքականութիւնը, հայ ազգայնութեան բնաջնջման առաջնորդող գէպք մը միայն կրնայ ըլլալ : Եւ տարօրինակ

չէ՞ որ այս այսպէս ըլլալը մաքեմաթիքական խնդրի մը պէս վճիռ ըլլալով հանդերձ, մեր յեղափոխական կուսակցութիւններէն ոմանք կը յամառին Սատուհի եւ շրջակայից մէջ յարուցանել այնպիսի շարժումներ որոնք կրնան մէկ արդիւնքի մը միայն յանգիլ: — ուսուկան գրաւման, արդիւնքի մը որուն նկատմամբ իրենք իսկ առաջինն են սոսկում յայտնող:

Գ.

Յուսահատութիւն ու բեմն «Այ ճար չկա՞յ» մտածել: Երբե՞ք:

Այն ուղին որ միայն կարող է փրկել այս ազգայնութիւնը կորստէ, միշտ կը մնայ բաց: Այդ ուղիին մէջ, զոր Միլիթօֆ զօրավարը մատնանիւ ըրաւ 1878ին եւ զոր Մերենց հոգեւին կը ջատագովէր, միշտ կարելիութիւն կայ հասնելու արդիւնքի մը, համետ, բայց իրական, եւ ա՛յլ ատեն է որ իրականութեան զգացումն ունենանք, հեռանալով վտանգաւոր եւ ամուլ մեծամուլութիւններէն: Այդ ուղիին մէջ, Արեւմտեան Եւրոպան կրնայ՝ եւ հզօրացնու՞նք, օգնել մեզի, ու անոր մէջ հուսանական չէ՞ որ Ռուսիա ընդգրկմանայ մեզի, կամ գէթ՝ եթէ, բնորոշմանայ իսկ՝ իր ուժը հոտ այնքան բացարձակ չէ: Յետոյ, հարիւր տեսակ պարագաներ կան որ այդ ուղիին մէջ գործունէութիւնը աւելի գիւրդին, անոր մէջ առնալիս ու տեւական ճիւղի մը հաւանականութիւնը աւելի գրգան կը դարձնեն. եւ կան նոյն իսկ պատմական փաստեր որ ցոյց կուտան թէ իրերու գերագոյն տրամաբանութիւնը արդէն իսկ մեր ցեղը դարեր առաջ մղած էր դէպի այդ ուղին. եւ թէ մեր մեծագոյն սխալը եղած է այն որ մեր պատմութիւնը չենք շարունակած այն սեղէն ուր ան կասած է:

Աւելին ըսելու պէտք չեմ տեսներ, եւ նոյն իսկ պարտականութիւնն ունիմ աւելին շըսելու, — որովհետեւ կարելի է հրապարակաւ ըսել «ինչ որ պէտք չէ ընել». բայց կարելի ունեւելի չէ յայտնել «ինչ որ կայ ընելու»:

Այսքանը այժմ ըսելու զիս կը բռնագատէ արդի կացութեան արտասովոր հանգամանքը:

Այս ազգակը պէտք էր որ մէկը արձակէր այս մղձաւանջային բոպէին ուր ա՛յնքան խոսող, վիճող, երգող, ճառող Հայեր կան, եւ ա՛յնքան քիչ գործող, եւ ա՛յնքան քիչ մտածող թէ վայրկեանը թանկագին է եւ թէ ատեն չկայ կորսնցնելու (եթէ արդէն իսկ ուշ չէ):

Ո՛րքան աւելի երջանիկ պիտի ըլլայի եթէ ազգակի մը տեղ, Գործն ինքն իսկ արդէն սկսած ըլլար խօսիլ: Եւ ատի ապահովապէս տեղի պիտի ունենար եթէ հին Հնչակեանները իրենց հակազգային բնութագրով տարի մը ամբողջ կասեցուցած չըլլային այն աղւոր շարժումը զոր վերակազմեայ Հնչակեանները յարուցին 1901ի կարեւոր վերանորոգումէն սկսեալ, եւ եթէ մանաւանդ Դրօշակեանները անկեղծօրէն պատասխանած ըլլային վեր. Հնչակեաններուն միութեան հրաւերին: «Արեւմտեան բիւրօն» պիտի ըմբռնէ օր մը (երանի՛ թէ շուտ ըմբռնէր եւ սխալը դարձանէր) թէ ո՛րքան յանցաւոր գտնուեցաւ «հանդէպ ազգային դատին» ամիսներ կորսնցնել տալէ յետոյ խուսափողական՝ զիբք բռնելով՝ միութիւնը կամ գէթ համաձայնութիւն մը անկարելի դարձուցած ըլլալուն համար: Օսմանցի Ազատականներու Համաժողովին յետոյ, երբ պարագաները ա՛յնքան յարմար էին, վեր. Հնչակեանները բացարձակ անկեղծութեամբ կը բաղձային համաձայնութեան մը յանգիլ Դրօշակեաններուն հետ: Արեւմտեան բիւրօն ի՞նչ պիտի կորսնցնէր եթէ երկու լիազօր յարաբերութեան մէջ վեր. Հնչակեան լիազօրներու հետ. — բան մը զոր այնքան թախանձագին խնդրեցիք քանի մը յողումներու մէջ: «Արեւմտեան բիւրօն» չէր երեւակայեք անշուշտ թէ վեր Հնչակեանները այդ տեսակցութիւնը ուղեցին պարզապէս «Մեր հայրենիք»ը քառաձայն երգելու համար: Վեր. Հնչակեանները կ'ուզէին յարաբերութեան մտնել Դրօշակեան կարեւոր գործիչներու հետ, որպէսզի կարգ մը թիւրիմացութիւններ փարստէին անձնական լուրջ ու անկեղծ տեսակցութեան մը մէջ, եւ որպէսզի Դրօշակեանց հետ գործակցութեան ընդհանուր սկզբունքը երկու կողմէ ընդունուելէ եւ փոխադարձ վստահութիւն հաստատուելէ յետոյ՝ իրենց ծրագիրը Բանրամասնօրէն յայտնէին անոնց (բան մը զոր չէին կրնար ընել՝ եթէ փոխադարձ վստահութիւն չհաստատուէր), եւ ձեռք ձեռքի տուած իսկոյն գործի սկսէին: — Եթէ «արեւմտեան բիւրօն» այդ միջոցին, այսինքն տարի մը առաջ հաճած ըլլար ուղղակի յարաբերութեան մէջ մտնել վեր. հնչ. գործիչներուն հետ, շատ մը աղէտքներ, շատ մը սքանտալներ խնայուած կ'ըլլային ազգին, եւ հայկական գործունէութիւնը այսօր տարբեր ձեւ կ'ունենար:

Բայց հիմա այլ եւս անցեալը քննելու, ասոր անոր յանցանքը որոշելու ատեն չէ՛ վեր. Հնչակեանները, իրենց միութեանական ազնիւ ու անկեղծ բնութագրին դէմ գտան կասկածոտ, նենդատր, դարանաւոր վարմունքներ, եւ մինչեւ իսկ ոճիրը. այդ քստմնելի յուսախարութիւնները իրենց «բուն» գործունէութիւնը կասեցուցին կամ՝ աւելի ճիշդ՝ դանդաղեցուցին, առանց սակայն իրենց խանդը եւ հաւատքը պակսեցնելու. բայց իրենք ալ յանցաւոր պիտի ըլլան եթէ այլեւս յամենան «հայ հակառակորդներով» զբաղելով ալ ըլլան անոնք, ինչ ալ ըրած ըլլան կամ ինչ ալ ընեն այսուհետեւ այդ հակառակորդները: Ե՞ջ ու ձախ նոյնիւս ատեն չէ՞ Պէտք է գիմել շէտակ դէպ ի նպատակը: Ճիշդ որովհետեւ իրենք են ամենէն ճիշդ տեսնող, ամենէն գործնական» ծրագիրն ունեցող կուսակցութիւնը, ամենէն աւելի իրենց վրայ կը ծանրանայ իրենց բոլոր ուժը բուն գործին նուիրելու եւ անմիջապէս ու միայն անով զբաղելու պարտականութիւնը:

Մակեդոնական խնդրոյն լուծումէն յետոյ — որ այլեւս շատ չի կրնար ուշանալ, — գործելու համար արդի մեծապէս նպաստաւոր պայմանները պիտի դառնան մեզի համար շատ աննպաստ, եւ երկայն, շատ երկայն ատենուան համար, պէտք պիտի ըլլայ յետաձգել հարկաւոր ճիգը, թերեւս ցմիշտ. այն ատեն վեր. Հնչակեաններն են որ ամենէն աւելի քննադատելի եւ գատապարտելի պիտի հանդիսանան պատմութեան առջեւ. ճիշդ ծրագիր մ'ունենալն եւ ուրիշներու սխալ գործունէութիւնը նկատելը չի բուէր. պէտք է գործադրել

այդ ծրագիրը. պատմութիւնը ու շարժութիւնը չի գործնէր այն պատճառներուն վրայ, որքան ալ լուրջ ըլլան՝ որոնք գործունէութիւն մը կ'արգիլեն. ան պիտի ըսէ ըր ամէն բանէ առաջ ուժ, գործ, արդիւնք սիրող արամաքանութեամբը, «վեր. Հնչակեանները անկեղծ էին ճիշդ կը տեսնէին, լաւ ծրագիր ունէին, բայց թոյլ գանուեցան, դանդաղ շարժեցան, չկրցան ներքին խոչընդոտներուն շուտով յաղթել, եւ այդ երբին խոչընդոտներուն դէմ կոխել մէջ կորսնցուցին այն անգին բոպէն ուր միայն բուն գործին նուիրելու էին իրենց բոլոր ուժերը եւ ասիկա աններելի է իրենց համար, որովհետեւ այդ կուսակցութիւնը՝ պիտի բացատրուէր Տաճկահայերէ կազմուած ըլլալով, պարտաւոր էր աւելի կորով, աշխուժութիւն, փութկոտութիւն ցոյց տալ քան որ եւ է հայ կուսակցութեան՝ յաջողցնելու համար դատ մը որ ամբողջ Հայութեան դատն է, բայց մատնաւորապէս դատն է Տաճկահայ հասարակութեան:

Այսպէս պիտի ըսէ պատմութիւնը երբ վաղը այս հոյակապ բոպէն անցնելէ յետոյ, Տաճկահայը Թուրքին դիմացը միամիտակ մընայ ու Հայութիւնը այլեւս լեհերու կամ Հրեաներու կատարելապէս բազդակից ժողովուրդ մը դառնայ (մինչ այս պահուս իր վիճակը՝ ի նկատի ունենալով Տաճկաստանի արդի կացութիւնը՝ դեռ բոլորովին նման չէ անոնց վիճակին):

Ընենք ամէն ինչ որ կրնանք, որպէսզի շարժանանք պատմութեան այդ արհամարհոտ եւ արդար դատավճռին:

ԱՐՇԱԿ ԶՊԱՆԵԱՆ
Փարիզ, 19 օգոստոս 1903

Handwritten text in a cursive script, likely a letter or document. The text is written on aged, yellowed paper and is oriented vertically. It appears to be a formal or official communication, possibly a report or a letter of introduction. The handwriting is dense and fills most of the page.

Handwritten text at the bottom of the page, possibly a signature or a date. It is written in the same cursive script as the main body of text. The text is less legible due to the cursive style and the age of the document.

Handwritten text in a cursive script, likely a letter or document. The text is written on aged, yellowed paper and is oriented vertically. It appears to be a formal or official communication, possibly a report or a letter of introduction. The handwriting is dense and fills most of the page.

Handwritten text at the bottom of the page, possibly a signature or a date. It is written in the same cursive script as the main body of text. The text is less legible due to the cursive style and the age of the document.



Գ Ա Թ

№ 3766

ԳԻՆ
50 սանթիմ